



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

184



Անգլական
Աշխարհական

ՀԱՅ

7011



ՍՈՒՐԵԱՑ




Ա.ՍՏՈՒԱՇ
ԵԽ ՏԻՎ




ՄԱՐՏ ՄԱՏԼԵՆ



(ՀԱՅԱ)



ԳԱԶԻՐԵ 1923



8

Մ-30

8
U-30

ÉTUDE ANALYTIQUE

ՍՈԿՐԱՏ

(18)

“ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՏԻՇՄ”

ՄԱՐԴԻ ՄԱՏԼԵՆ

(ՎԻՊԱԿ)



Գ. Ա. Հ Բ Ք
Տպարան “Փառու”
1923

Հ 2002


ՄԱՐԴՈՒՆ >



Այս գրքովից իրական կեան-
ք թէ առնուած ընկերա-
յին վիճակ մըն է, որուն
միակ առաւելուրինը ո՞չ
դրամ շահներու եւ ո՞չ ալ
փառասիրական տեմբա-
նաց յագուրդ տալու նը-
պատական գրուած ըլլալն
է:

Անոր նպատակն է պար-
զապէս խօսիլ նշմարուու-
րինը: Եւ եթէ այդ թօշ-
նած նշմարուուրինը, հա-
կառակ իր գրական եւ
գիտական գարտուղի բո-
րովանքին, կրցաւ դարձե-
նել րու նայուածքդ դեպի
Աստուած, իր նպատակին
հասնողը «Քրիստոն» եղաւ
եւ ո՞չ թէ այս տողէրը
գրողը:

53711-ահ



ԿՕ 473-68

ՄԱՌԻ ՄԱՏԼԵՆ

Գմինը նետուած մշջիւն մը

— Կրա՞կ կայ, կրակ կը պոռար գիշերա-
պահն այն գիշեր, իր ճոկանին երկաթապատ ծայրովը
մերթ ընդ մերթ ծեծելով մեր փողոցի անկիւնին իրեն
ծանօթ քարի մը կտորը, որ, իր տիրոջը լախտի բիրտ
հարուածներուն տակ փոռուած չունի մը պէս, զող-
դոջուն ու պորտաքամ, բոցէ լեզուակներով կը լըզ-
ուըստէր անոր կոչտ ու փոշոտ մուճակները. և
գիշերուան մթութեան մէջ բնախօսական այս երե-
ւոյթը կարծը ու անգգայ մարմիններու ինքնայատուկ
զգայնութիւնը կ'ապացուցանէր կարծես:

— Կրա՞կ կայ, կրա՞կ

Երկաթին ու քարին խուլ ճախճախիւնը, զեռ
նոր քնացողներու նախամրափի կը խռովէր, աններ-
դաշնակօրէն ձայնակցելով պոլսական խռովչաւոր
զուռներու խորշերուն մէջ պատսպարուող խղնջածեւ
շուներու սարսափազլու կաղկանձիւնին.

— Զընկ, զըն զը

— Ույ, ույ, ույ

Արթնցած ևմ արդէն տասը վայրկեանէ ի վեր,
զրդուած այն տարօրինակ «նախազգացումէն», որուն
իմաստին խսկական մեկնութիւնը, այսօր, տասնը
հինգ տարի յետոյ, կը տարուիմ վնառել հաւատազէն
կամքի մը մտածողութեան ինքնահաղորդանքին մէջ:

Բանաստեղծական անհիմն ցնորք մը
ըլլալէ հեռի է սա ճշմարտութիւնը թէ՝
միտքի աշքերուն աննիւթապէս խտացած

ճառագայթները ունին իրենց նպատակ-կայանը՝ ուր կ'երթան թափանցուիլ, ինչպէս որ տեսողութեան ճառագայթները ունին իրենց նպատակ-կայանը՝ ուր կ'երթան միրճուիլ:

Հաւանական չէ ուրեմն որ անզբաղ և հետեւաբար անեղբական պարապութիւնը զրկող մտքին աչքերը դիւրահաղորդորէն առինքնին իրենց պարոյրին մէջ թափանցող հաւատքին ճառագայթը:

Արթնցած էի զերջապէս նախագգացումէ մը զըրդուած, երբ տակաւին լսողութեանս սալը չէր ծեծուած հրդեհագոյժ հսետորին վրդուիչ յանկերգին մուրճերէն, և ընդոսա կը ցատկեմ անկողնէս, ուր հազիւ ժամ մը առաջ մտած էի, թատրոնէն վերադիս, խանդավառ ու զերազրգուուած երեւակայութեանս անհիւթական մէկ պատկերին թովանքովը գոնէ երազիս մէջ մարելու յիմար պատրանքովն այն կրակը՝ որ քսան տարեկան դիւրաբորբոք խառնուածքի տէր երիտասարդի մը արբնարսոսոր շրթունքները կը հրդեհէ:

Կը ցատկեմ անկողնէս, և պարապութեան մէջ ականջիս կը հասնին տակաւին պահնորդին աղաղակին յետին ոլորտները, որոնք կը փշրուին զարնուելով գերմանական գեսպանատան մարմարակերտ պատերուն, ինչպէս երկիւղի հետքեր տարածելով կը տարտղնի բօթարեր բուին վայվայիւնը, մատաղատի հոգիներու և «նախապաշարեալ» միտքերու մառախւլապատ երկնակամարին զարնուելով.

— Ա՞յս . . . , այս . . . ա՞ . . .

Ծովեղերեայ պատուհանս, որ կողմանակի Բանկալթիի և Շիշլիի հորիզոններն ցոյց կուտայ ինձ

ամէն երեկոյ, երբ թոքերս զործատեղիս ճնշիչ ածխածինովը թունաւորուած, մկանունքներս ութը ժամուայ տաժանակիր շարժումնին շիտումովը Ակուած և ուղեղս աշխարհիկ մտածումներու հագերովը և եղանակին չողերովը ընդարձացած տուն կը վերադառնամ, վոսփորի ափունքին թթուածնախիտ զեփիւռովը վերանորոգելու համար կենսունակութեանս շահմարանը, հանգիստի զօրավեգովն լեցնելու համար ուժիս ու կորովիս դատարկացած կաթսաները և ամենի ծովուն ու զեղածիծազազ ընութեան անզիր ու անբարբար աւետարանին ընթերցումովը ջամբելու համար մատղաշ ու անզրահ մտածութիւնս:

Պատուհանս, երազանքիս ու խորհրդածութեանս այդ անխօս վկան, ինձ ցոյց կուտայ այս անզամ բանկալթիի հորիզոնը բոցերու մէջ:

Եւ կարծես թէ այն գիշեր ամենակար Աստուծուն խորհրդաւոր մէկ կատակովը, արշալոյսը արեմուտքէն ծագեր էր, մինչդեռ Տօրմա Պաղչէի ժամացոյցը առաւտուեան երեքը կը զարնէր:

— Կրակ կայ, կրակ . . . և կրակը մեր տան կողմերն է կարծեմ, կը մենախօսեմ, հակառակ անոր որ կրդեհագոււժ հսետորը «Ելմատաղի» պոռացած էր, և դուրս կը նետեմ ինքզինքս, օգնութեան համելու համար մօրս և անչափահաս եղբայրներուս, որոնք Բանկալթի, ձէտիտիէ փողոցը մեր սեփական կալուածին մէջ կը բնակէին:

Եղբայրներս, կրտսերագոյնը գեռ տասը տարեկան, իսկ կրտսերը՝ տասներկու, մօրս ինսամքին կը կարօտէին տակաւին, մինչեւ այն շրջանը թերեւս, ուր Յերացի երիտասարդը, երբեմն բախտին և երբեմն ալ իր խառնուածքին աքացիէն տարագրուած, յաճախ դուրս կը նետուի հայրազուրկ տու-

նէն, ցերեկը ուրիշն, խակ գիշերը ինքն իր «ես» ին մէջ ապրելու համար այն օրէն խակ, երբ այլեւս ընտեղութեան ուսերուն բեռ ըլլալէ կը դադրի, չնորհեւ իր ստեղծագործ բազուկներուն և կայծկլոտող ուղղին:

Աճապարանքս այնքան յանկարծական կ'ըլլայ և յուզմունքս ա'յնքան բուռն որ, հազիւ ժամանակ կը գտնեմ կոնսկս բաճկոնակ մը անցընելու և առանց գուլպայի՝ կօշիկներս հագնելու:

Ֆիզիքապէս աւշային երիտասարդ մը չի կրնար անզգայ և անտարբեր մնալ այնպիսի դէպքի մը առջեւ որ ուղղակի իր բնագլին կամ իր զգացումներուն կը խօսի:

Ամէն բանական էակ ինքն իր մէջ մէկ մէկ աշխարհ է, անսնցմէ և ոչ մէկուն ներաշխարհը միւսին կը նմանի:

Տաքարիւն ու դիւրազրգիւն երիտասարդ գի մը համար, յուզմունքի թերազրական ձառագլիթները ոգելից ըմղելիքի մը զզլիից յատկւթիւնն ունին, անոնք պարուելով անոր էութեան աննիւթական բաժնեմասը, իրենց ժամանակաւոր իշխանութեան տակ կ'առնեն ենթական, այսինքն՝ էակը, մինչեւ որ ապերեւոյթ մը գայ սթափեցնել զայն իր թմրիրէն, նման կամքի ու հաւատքի աննիւթական ու բացարձակ այն հսամնքին՝ որուն կեղրոնակուու պարոյրին մէջ կը լուծուի կամազուրկ ու թերահաւատ տկար հոգւոյն անկախութիւնը:

Այդ տաքարիւն ու դիւրազրգիւն երիտասարդն էր որ դուքս կը նետէր ինքզինքը առանց գուլպայի կօշիկները հագնելով:

Պարն «Զգացումը» կը խոյանայ, Տիար «Տրամաբանութիւնը» կը վարանի, Խօսան «Եսը» կը դաւանանե:

Ալդ անփորձ տղան, անկազմ տրամաբանութիւն, գեռակազմ նկարագիր, ջղուտ կազմ, զգայուն խառնուածք, զօրեղ բնազդ, կամքի տէր ըլլալէ աւելի յամառ ինքնապութիւն, իր կարողութենէն վեր յանձնաուութեանց լծուող ինքնավստահ ոգի, բազուկները դէպի կուրծքին կիսածալ, արմուկները կողիկներուն առընթեր, ափերը մեղկօրէն դէպի թուշին կոփուած, հեւ ի հեւ, Այադ-փաշայի զառիվերը կը վերելքէր:

«Զգացումը», որ բնախօսական անեզրութիւնն է, և որ ան միայն քսանէն վար երիտասարդներու մօտ «ես» բղիսնով չէ թերեւս որ կը լեցնէ սիրոը այլ ուղղակի Աստուծմէն, կը թելազրէր զիս հարցնել ինքզինքիս թէ՝ «Արդեօք իմիններուս ո և է զժբաղդութիւն պատոհած էր»:

«Տրամաբանութիւնը», որուն բնախօսական ստհմանը զիտական ուժերու աղբիւրն է կազմակուռ խմացականութեան համար և ինքնաճանաչութեան լճափը՝ գեռակազմ իմացականութեան համար, տրամաբանութիւնը, կը հարցնէր մհծխօսիկ ինքնավստահութեանս թէ՝ «իր անհշան զոյութեան տկար ուժերովը պիտի կրնա՞ր մարել հրդեհը»:

«Եսը», որ աշխարհիկ երիտասարդի մը ուղեղին մէջ տեղաւորուած ստայնարձակ փաղիմն է, «ես»ը, որ ընկերային խոնաւ, մգլուտ, ջրածնային օրէնքներու պաղլեզացման արդինքն է, կը մղէր զիս հարցընել ինքզինքիս թէ՝ «Արդեօք մհ՞ր առնան էր այրութը»:

Թէ՛ Թագումի մարզարանին մայմն ի վեր հեւասպառ կը վազէի, թէ՛ այս հարցումներուն պատասխանը կը փնտռէի:

Արիւն քրտինքը մտած վերջապէս հասալ Իճատիէի անկիւնը, ուր պետական հրշէջ խումբի ջըհանին օձագալար խողովակները, երկաթուղիի անկանոն զիծերու պէս, ճամբան կը կտրէին:

Հրդեհը, մեր տոն ետեւի շարքի տուներէն ծագում առնելով հրոյ ձորակ բրտծ էր ամբողջ կղզեակ մը տուներ, առանց մեր տոն շարքն անցնելու, և տակաւին իրար շփուած լուցափայտէ տուներու օձալեղու բոցերը ամպերն ի վեր կը սողալին:

Ասեղ ձգելու տեղ չէր մնացեր փողոցին մէջ՝ Երջակայ տուներու կահ կարասիները, մօտակայ գատարկ հողամասին վիայ զիգուած էին անկանոնօրէն, խառն ի խուռն վիճակի մէջ, ձեւայնելով այսպէս գոլքերու պղտիկ բլրակներ, որոնց իւրաքանչիւրին առջեւ ընտանիքին մէկ կամ մէկէ աւելի անդամը պահորդի գերը կը կատարէր, և մթութեան մատը, անսնց աչքերուն մէջ կայծկլուացող յուսահատութեան ու մտահոգութեան լապտերը ցոյց կուտար անցորդին:

Դոհ ու բոհին մէջ ճամբալ կը բանամ մանրաւծաւ մարմինիս և կը մտնեմ մեր տունը, որոնց ընդարձակ պարտէղին մէջ կը տեսնեմ կահ կարասիներու բլրակներ, իւրաքանչիւրին առջեւ ցցուած մեր վարձուկաներէն մին կամ միւսը:

Հոս Օր. Մաննիկը իր նշանածին հետ կարկահ մը բացած ոսկեճամուկ ձեռագործ մը կը քակէ աւելի ապահով տեղ մը տեղաւորելու համար զայն. հոն կառապան Վասիլի կինը՝ աստուածամօր «գօնիզման» քարիւղի մնառուկի մը մէջ կը տեղաւորէ, առանց

երբէք աստուածամօր պատկերին առջեւ պլազմող իւղավառ կանթեղը մարելու. անդին՝ Քայմէնին՝ իր մայրապետու աղջկան՝ Մատլէնի աղօթքի համրից ձեռքին՝ «բաթէր նոսթէր»ը կը մրթմըթայ. վերը՝ հրդեհին բոցերուն կողմը բացուող պատուհաններէն միոյն մէջ, Քայմէնիի ջերմեռանդ աղջիկը Մատլէն, որ երբէք չէր բացակայեր Սէնթ էսրբիի թիւ և անթիւ պատարագներէն, և աղօթագիրքը երբէք չէր ձգեր իր ձեռքին ու «ավէ մարիան» իր չրթունքներէն, խոհուն, մելամաղձոտ ու տիսուր, կը զիտէր հրոյ ձորակ աղաւնոցի մը բոցերուն սողնակերպ վերելքը և բոցապարը անվեհեր աղաւնիներուն, որոնք, կարծես գիշերուան մութին մէջ անկիզուկէ ձիւսասպիտակ ու լուսափայլ բնազդով մը փետրաւորուած, կը ճախուրէին ոլոր մոլոր, ծուխին ու բոցին տարրալուծուող շեղփերը գգուելով և իրենց սայրասուր թռիչքովը ո՛չ միայն արհամարհելով մահուան վտանգը, այլ նաև հերքելով ժամանակին, միջոցին ու պարապութեան գոյութիւնը:

Մատուռեն ներ՝ Մարի,
Մատուռեն դուրս՝ Մատլեն:

Ապահովուելէ վերջ որ մեր տան ուեէ վատանգ չէր սպանար և բոցերը փոխած էին իրենց ճամբան այն հովին հետ որ նախ հիւսիսէն դէպի հարու կը փչէր իսկ այժմ հարաւէն դէպի հիւսիս, և երեւնալէ վերջ ժօրս, որ կան կարասիները կը տեղաւորէր անրաժանելի ճերմակ լաջակը գլխին և կասպանզր անձնուցը ուսին, կը սողամ վեր սանդուխներէն, աւելի մօտէն դիտելու համար մտախոհանքը Մատլէնի, որ արմուկները պատուհանին կոթնցուցած ու գլուխը ձհոքերուն մէջ, դեռ կը դիտէր բոցարը աղաւնիներուն, ինչպէս Յորդանանի հորիդոնին վրայ, երկու հազար տարի տուաջ Մագթաղինացին դիտած էր աղաւնակերպ Սուրբ Հոգիին վայրէջքը:

Եթէ թաղին դրացիները կը տեսնէին Մատլէնի ամէն առաւօտ հաւախօսին աղօթազիրք ի ձեռին, քօղլ գլխին, սեւ թաւիչէ թիկնոցը ուսերուն, աղօթքի խաչակիր համրիչը մէջքին ձէտիտիէի զառիվերը թիթեւաքայլ վերելքելը, ատիկա ինքզինքը կրօնակից դրացուհիներու իրը ջերմեռանդուհի մը ցոց տալու համար չէր, այլ իր առաքինութիւնը, իր մաքրակրօնութիւնը, իր հեղանամրոյք բնաւորութիւնը և իր ներքնագոհունակութիւնը հաւատքի խորհրդաւոր սփոփածոցին մէջ վաս պահելու համար էր:

Քսան երկու տարեկան էր Մատլէն, չեմ դիտեր ո՞ր թուականին զաղթած Բոլոնիայէն ընտանեօք, որմէ այժմ ողջ մնացած էր իր մայրը՝ չարաձմի եղբայրներուս կողմէ մականուանեալ «Քայմէնի», այս

յունարէն բառը իր անհատնում խօսակցութեան գրահատորին իրը զլսազարդ գործածելուն համար:

Միլքան՝ Մատլէնի կրտսեր քոյրը՝ հազիւ տամնը եօթը տարեկան անցեալ տարի հողին յանձնած էինք:

Հոգեկան այն մեռելութիւնը որ յաճախ բնական մահէն առաջ կը սողոսկի երիտասարդ հոգիներու մէջ և ճամբայ կը բանայ մարմնաւոր մահուան, այն անազորոյն մահը, որ տառապանքէն ու թշուառութենէն, յուսահատութենէն ու ապագայի մթութենէն, ընկերային ապօրինի կարգ ու սարքէն մաղուելով, զիշերուան խոնաւութեան պէս կ'իջնէ երիտասարդ հոգիներու քրանաթոր ծոծրակին ի վար և չնչավրէպ կուրծքին վրայ, այն ամենի մահը զոր զիտութիւնը «Թոքախտ» կը կոչէ և տգիտութիւնը՝ «Աստուծոյ կամքը», խլած տարած էր Միլքան, սեւերու մէջ թաթիսկելով անմխիթար մայրը՝ Քայմէնին, և վշտի զիծ մը աւելցնելով քրոջ Մատլէնի ձիւնասպիտակ ճական վրայ, ուր այժմ իր սոկեզոյն մազերը, անխնամօրէն թողուած իրենց բնական վիճակին մէջ, կը ծփային տարուրերուելով առաւօտեան զեփիւսին գգուանքէն:

Լէօնարտօ Տէ Վինչիի ձօգֆնտալին չի պիտի նմանցնեմ Մատլէնը, ոչ ալ զեղեցկութեան չաստուածուհինն Աստղեկի, և ո՛չ ալ աստուածամօր մտացածին պատկերին, առնուազն չափազանցութիւն մը պիտի ըլլար ատիկա:

Բնապաշտ նկարիչ մը կը նկարէ ո՛չ թէ այն ինչ որ իր երեւակայութիւնը կը թելադրէ, այլ ա՛յն ինչ որ իր աչքերը կը տեսնեն:

Պիտի տեսնեմ այնպէս ինչպէս որ էր Մատլէն և հետեւաբար պիտի նկարագրեմ այնպէս ինչպէս որ կը տեսնէ զայն յիշողութիւնս տասնը հինգ տարի յետոյ:

Ահա կը բանամ «Լառուս»ը և կանգ կ'առնեմ
Մառի Սթիւրթի գծանկարին առջեւ . Մատլէնի
դէմն էի : Մէկ քանի զիծով շինուած դէմք մը որուն
կուտամ միջակ հասակ մը , նիհար կազմ մը , խար-
տեաշ մազեր , փոքր թիբերով խաժ աչուկներ , բաց
շագանակագոյն անօսր յօնքեր , նեղ և թեթեւակոս
ճակատ մը , երկար այլ աննշմարելի թարթիչներ ,
զունաթափ այլ նուրբ շրթունքներ , փոքրիկ բերան
մը՝ ճերմակ և նուրբ ակռաներու ստեղնաշարով մը
եղերուած , վերնամասը տեղ տեղ գեղնագոյն ցաներով
դալկացած՝ վալրէջքը լեցունկիկ այտեր , մելամաղձոտ
ու անմեղունակ նայուածք մը՝ որուն ամէն մէկ
թրթիռը լռաթաղ եկեղեցիի մը խնկաւէտ խորանին
ծիրաննեծալ վարագոյրը կը բանաց , և ահա կ'ունենամ
կենդանի պատկերը Մառի Մատլէնի՝ Մառի Սթիւրթի
անձին մէջ :

Կին ու կրօնքը իրարմով ընդելուզուած :

Ամեն շարժում զիծ մըն է ,
Ամեն երեւոյք՝ բուանեան մը :

Մեր մտերմութիւնը , իրարու հետ , այնքան ալ
սերտ չէր եղած . աս կը յիշեմ միայն թէ երբեմն մեր
սկնեակը կուգար , ձմեռ զիշերները , երբ վեց հոգի
դէմ զիմաց սկամպիլ կը խաղայինք , ի խնդիր եմիքը
խարայիմիի կամ սիմիր ի , իրարու զլուխ պատռելու
չափ պոռչալով ու կզուբանելով :

Մատլէն երբէք չէր մասնակցեր թղթախաղին ,
այլ միշտ կը խօսէր մօրս հետ . ո՛չ , չէր խօսէր , կը
փափսար :

Խօսքը մտքի անկախութեան և ան-
հատին համարձակութեան խաղանիշն է ,
փսփսուքը՝ բռնադատուած մտքին ու
երկշոտ անհատին արտայայտութեան չա-
փանիչը :

Երբ թղթախաղին մէջ իրը զեկավար «կատարեալ
ապուշութիւն է ըրածդ , ծօ՛ , սկամպիլ կ'ըսկիմ , խօզ
կը քաշես կոր», ըսելով կը յանդիմանէի խաղի
ձախաւեր ընկերներէս մին , որ միշտ ինձի ընկեր
կ'իյնար ինքնավաստանութեանս իրբեւ պատիգ , Մատ-
լէն կը խոնարհեցնէր իր զլուխը ամօթխածօրէն , թեր-
եւս ո՛չ թէ անոր համար որ նախատած էի խաղի
մէջ ընկերս , այլ անոր համար որ «ապուշ» և «ծօ»
որակականները արտասանած էի : Հաւանականաբար
իր աստուածընկալ հոգւոյն խորհրդաւոր հաւատամ-
քը , որ զինք լուսութեան և խոնարհութեան մէջ կը
պահէր , կ'ընդարձակէր այդ թռուցիկ բառերուն
իմաստը իր աշխարհիկ ուղեղին մէջ :

Բայց այն ատեն իրերը այսպէս կը դիտէի՞
արդեօք իրենց մկրտական մերկութեան մէջ, երբէ՞ք:

Կը յիշեմ նաև մեր բարեկամութեան չափանիշը
հակակռող հետեւեալ աննշան դրուագը:

1906 ի կազմակին էր կարծեմ. լաւ չեմ յիշեր թէ
ի՞նչ նուիրեցի մօրս և եղբայրներուս, բայց միտքէս
չելլար այն կազմնդէքը զոր գնեցի թղթավաճառ
Զէլլիչէն Մատլէնի համար:

Սատափէ սիրուն աղօթքի համրիչ մըն էր ան՝
զոր Մատլէն չի մերժեց... «Մէռսի» մը ըսելու տեղ
ամօթխածօրէն խոնարհելով...,

Համեստութիւնը հողին կը նոյի, գո-
ռոզութիւնը՝ ամպերուն:

Մտածեցի ինքնիրենս թէ Մատլէն տմարդի էր
եթէ ոչ անքաղաքավար: Բայց տմարդին աւ, անքա-
ղաքավարն ալ ես էի իմ այս անողոք մտածումով
և այն ատենուայ գտաելու անարդար եղանակովս:

Եթէ Մատլէնի ջերմեռանդութիւնը զմայլեցուց
զիս այն օրը երբ Քայմէնին անխորհրդապահօրէն
կը պատմէր ինձ թէ Մատլէն այնքան աստուածալախ
էր որ համրիչը ստանալէ վերջ համրուրած էր անոր
արծաթազօծ խաչը, այդ զմայլանքը ոչի՞նչ փոխած էր
իմ մէջս օրուն կարելի ըլլար պատանեկան անփո-
ձութենէ տարրեր մեկնութիւն մը տալ:

Կեանքի մէջ աննշան դիպուածներ կան
որոնք հակատագիր մը կը փոխեն:

Յաճախ բնազդաբար կը հետեւինք այն
բանաձեռւած խորհրդածութեանց որոնց
վրայ երբէք չենք մտածած և որոնք մեզի
բոլորովին անձանօթ են:

Զի կայ շարժում մը հոգեկան աշխար-
հին մէջ որ իր պատճառը չունենայ, չի կայ
երեւոյթ մը բարոյական աշխարհին մէջ որ
իր արդիւնքը չի տայ:

Ամէն շարժում բառ մըն է, ամէն
երեւոյթ՝ գիրք մը. բնութիւնը ստեղծած
է զայն, սովորութիւնը՝ ջամբած:

Յաճախ աչքի աննշմարելի թարթում
մը իր մէջ խորհրդաւոր եղերերգութիւն մը
կամ բարոյական ոճիր մը կը բովանդակէ:

Յաճախ զիմագիծի աննշան փոփոխու-
թիւն մը մեր թերութեանց և մոլութեանց,
մեր յատկութեանց և բարեմասնութեանց,
մեր մտավրութեանց կամ մտածողութեանց
ձերմակ կամ սեւ յուշատեարը կը թղթատէ:

Հոգին չերեւիր, կը խօսի. մարդկային
աչքերուն մէջն է անոր լիզուն:

Ամէն նայուածք ճառագայթ մըն է,
և ամէն ճառագայթ՝ լուսատառ խօսք
մը: Ասուուած շարադրած է զայն, ընկե-
րութիւնը՝ դասաւորած:

Դիտելը մարդկային գործողութիւն մըն
է, հասկնալը՝ մտային կոիւ մը, թափան-
ցելը՝ հանճարային պատերազմ մը, գուշա-
կելը՝ գերմարդկային ճակատամարտ մը:

Այսպէս կը խորհրդածէի այն ատեն, երբ Մատ-
լէն «ապուշ» և «ծօ» բառերը լսելով կը խոնարհէր,
երբ համրիչը ընդունելէ վերջ փոխանակ «Մէռսի» մը
ըսելու, խոնարհելով ներս կը քաշուէր իր սենեկա-
կէն, ինձմէ ծածկելու համար խաչին արուած համ-
բոյը թերեւս. երբէ՞ք....

Ի՞նչ կարելի էր սպասել քսան տարեկան անփորձ երիտասարդէ մը որուն մտքին աշքերը տակաւին չեն ճառագայթալցուած՝ կարենալ տեսնելու համար հոգեբանական երեւոյթները իրենց խոկական գոյնին մէջ :

Զավերուած Խոսքեր

Մարդկային ընկերութիւնը գէշ ծրագրուած վարժարան մըն է ուր երիտասարդութիւնը քսան տարեկանին կը մտնէ՝ փորձառութեան ձեռքէն ստանալու համար իր վկայականը երեսունին:

Քսանէն առաջ միտքը կը նմանի լիտուսնի մը որուն ցոլքերը հազիւ լուսաւորելով քսանին էութիւնը, կ'անցնին հոգեբանական երեւոյթներու մակերեսէն՝ առանց անոնց խորը կարենալ թափանցելու։ Մինչդեռ լուսինը արեւէն կը ստանայ իր փայլը, երիտասարդը կը ստանայ զայն ընկերութիւնէն։

Երեսունէն վերջ միտքը ինքնին արեւ մըն է արդէն։ անոր ճառագայթները կը տեսնեն այլևս մութին մէջ։ անոնք կը թափանցն իրենց տակը ինող բոլոր երեւոյթներուն խորը։

Ինչպէս որ կենսածնական օրէնքը իր կերպարանափոխական հանգրուաններն ունի ուր աստիճանաբար կը զարգանայ մեր էութիւնը, և ինչպէս որ միեւնոյն սերունդին նախանայըը իր կենսագրական զանազան գիծերն ունի ուր կը կազմուին ու իրար

կ'օղակաւորին անհատապատմութեան այլ և այլ փուլերը, նոյնպէս նուեւ մտածողութեան աղբիւրը՝ ուղեղը իր կերպարանափոխութեան շըջաններն ունի ուր գիտելու, մտածելու և դատելու եղանակները կը զարգանան ու կը տարբերին իրարմէ, համաձայն բնախօսական և ընկերային օրէնքներու։


Պատաճի մը՝ տասնըշորսէն մինչեւ քսան՝ հազիւթէ կարողանայ մտածել աշխարհային երեւոյթներու արտաքինին վրայ միայն, ան ընկերութիւնը կ'ըմբռունէ իր գասընկերներուն կամ զինքը շըջապատող խմբակցութեան մէջ և ընկերային հարցերը կը լուծէ իր քմահանայքին ձեռնոտու եղանակաւ։ Մոլեռանդ մըն է ան։ Անոր մէջ մնափառութեան ունակութիւնը և արժանապատռութեան զգացումը զօրաւոր է այնքան որքան զօրաւոր է նոյն տարիքն ունեցող գեռատի աղջկան մը մէջ սիրոյ և գթութեան զգացումը։

Անոր զատարանը իր ե'սն է, իր անհատականութեան անձեռնմխելիութիւնը։ Ան չի ճանչնար տակաւին ընկերային կազմն ու իր օրինագիրքը, որ կեանքի ճամբան վրայ իր անփորձութեան առջեւ նոր բացուած նեղ գուռ մըն է, ուրկէ ներս մտնելու կը վարանի անոր անսիտղոս ինքնավստահութիւնը։ Յուշատեարիս մէջ ենթագծեալ տողերով արձանագրած եմ հետեւեալ անմոռանալի զրուագը.

Երբ օր մը զատարանին մէջ հարցուեցաւ Յովսէփի թէ ինչը և ապահած էր իր կրտսեր զարնկերներն մին, Յովսէփի պատասխանեց։

— Լեզու հանեց ինծի, անոր համար։

Երբ ուսուցիչը զիտել տուաւ անոր թէ կրնար իրեն իմաց տալ այդ պարագան, և թէ անքաղաքավար աշակերտ մը պատճելը իր իրաւունքն էր, Յովսէփի պատասխանեց։



— Միւսի՛ւ, ևթէ լեզուն Զեզի հանուծ ըլլար, այն ատե՛ն միայն իրաւունք պիտի ունենայիք Դուք պատժելու :

Միւսիւն, դասընկերոջս այս բոլորչի համարձաշ կախոսութենէն շշմած, երբ դիտել տուաւ անոր թէ ծանր չէ՞ր գամեր ծաղրանքի մը փոխարէն արուած ապտակ մը իրեւ պատիժ, Յովսէփ պատասխանեց.

— Այո՛, ծանր է, բայց ես ապտակէն աւելի՛ ծանր եմ:

Երբ միւսիւն դիտել տուաւ անոր թէ լեզու հանող պարոնը՝ տարիքով իրմէ փոքր ըլլալով՝ պէտք չէր որ զայն ապտակեր, Յովսէփ, իրեւ վերջարան, հետեւեալ պատասխանը տուաւ.

— Փոքր է, բայց ամէն ամիս երկրորդ ելլալը դիտէ . . . :

Յովսէփ տասնը վեց տարեկան էր, այս տողերը գրով Յովսէփի դասընկերն էր և նոյն դասարանին . . . ինը:

Եւ Յովսէփի դասընկերոջ ուղեղին դռնակէն ներս՝ իր դասընկերները գերազանցելու փառախրական նախանձէն տարբեր չարիք չէր մտներ: Իր չքաւոր դասընկերոջ երկու թերթ սամանլը թուղթ և կամ աւրուած գրչածայր մը տալու գթասալութենէն տարբեր բարիք չէր կրնար ամբարել անոր սիրտը տակաւին:

Խիդնը ցուցամաս մը ունի, Նալ՝ մատնեմաս մը:

Հազիւ դպրոցական հեղձուցիչ միմնոլորտէն ձեր բազատուած այդ ճնշուած ուղեղը և այդ պարապ միրտը, որ սակայն ցնորազօծ պատկերով մը զրաւուած էր ժամանակէ մը ի վեր, կը քաշուէր, կը ձգուէր, կ'առինքնուէր Մատլէնի հաւատքին ու կամքին բացարձակ զօրութենէն:

Հաւատքի աղջկան անձը, մագնետացած թերեւս վերացումի ու ազօթքի ձգողական հոսանքներուն խտացումովը, իմ չոր ու տկար հաւատքիս վանողական հոսանուալը դէպի իրեն կը քաշէր:

Մատլէնի գտնուած պարապ սենեակին դրան առջեւն էի այժմ:

Մեզ իրարմէ զատող միջոցը հազիւ քանի մը վճռական քայլերով չափուող վարանման պարապութիւն մը կը խորանարդէր:

Կօչիկներուս քիթերուն վրայ կոխելով կը կենամ դրանը մէջօքը, Ոչ մէկ շշուկ: Հրդեհին բոցերուն վարդագոյն ցոլքերը ներս կը մտնէին պատուհաններէն և կը լուսաւորէին սենեակը: Մատլէնի այսերը կարմրած էին:

Յանկարծ, հակառակ անոր որ չնշառութիւնս անդամ չի կարենալ լսելու աստիճան կեանքի երեւոյթներս ինքն իր մէջս քաշած էի, Մատլէն ետին դարձաւ:

Մեր զոյգ մտածողութիւնները յարաբերութեան մէջ մտած էին այդ վայրկեանէն սկսեալ:

Պահ մը, ապշահար, զիս դիտելէ վերջ, առանց

բառ մը արտասանելու, դէպի դուռը քաղկեց, թերեւ փրկելու համար իր ապաշխարհիկ անձը այն մեղաւ պարտ մտածողութեան ճիրաններէն, որուն բղջախու հութիւն անունը կուտայ եկեղեցին:

Հասկնալով որ ինէ խոյս տալ կ'ուզէ, ճամբայ կը բանամ ըսելով.

— Բարի լոյս, Մատլէն:

— Ասուծոյ բարին, Հրայր, կը պատասխանէ և կանդ կ'առնէ զրանը մէջ, ինձմէ երկու քայլ անդիս, Սպա, դառնալով և ինձի մօտենալով կը հարցնէ.

— Հրայր, չատո՞նց է որ հոս կը գտնուիս:

— Ո՛չ, հազիւ մէկ երկու վայրկեանէ ի վեր, Կ'ըլլայ պատասխանս:

— Ինչո՞ւ վեր ելար:

— Քեզի «բարի լոյս» ըսելու համար, իսկ եթէ քու առանձնութիւնդ խոռվեցի, կը մեկնիմ, կը յաւելում անտարբերօրէն և բան մը ըսած ըլլալու դիտաւորութեամբ:

— Ո՛չ, ո՛չ... դուն կեցիր... ե՛ս կը մեկնիմ, կ'ըսէ ու քայլ մը կ'առնէ հեռանալու համար, բայց վարանքը, յօդացաւի մը պէս անոր սրունդներուն մէջ մտնելով, կը ջլատէ անոր յօդակապերը:

Ետին կը դառնայ և իմ անտարբեր արտայաւ տութեանս լակնական մուրճերէն անդժօրէն կուանուած, կը հարցնէ.

— Ուրեմն զիտէի՞ր որ ես հոս էի:

— Անշո՞ւշտ, պարտէզէն տեսայ քեզ:

— Եւ վեր ելար....:

— Քեզ տեսնելուս պէս:

— Ո՛չ, իրա՞ւ....:

— Եւ հնդ վայրկեանէ ի վեր է որ հոս եմ:

— Ու զի՞ս կը լրտեսէիր, չարաճճի: Գիտե՞ս որու վրայ կը մտածէի կոր....:

— Ինչէ՞ն զիտնամ, եթէ չըսես:

— Զի՞ պիտի ըսեմ....:

— Ուրեմն թո՛յլ տուր որ գուշակեմ:

— Բայ' տեսնեմ:

— Ուրեր Սմանիսափ մարտիրոսութեան վրայ:

— Զի զիտցար, կ'ըսէ զլիսահակ, ու քով քովի կը մօտենանք պատուհանին:

— Ժամը քանիի՞ն ծագեցաւ հրդեհը, կը հարցընեմ, սրանեղին խօսակցութեան մը նիւթը փոխելու անողոք մտադրութեամբ թերեւս:

— Երկուքին քառորդ մնացած, այդ ժամէն ի վեր է որ հոս կեցած կը մտածեմ կոր:

— Եւ աղանիներուն թռչտիլը կը զիտես կոր, հէ՞:

— Այսո՛. որքա՞ն երջանիկ են անոնք և որքա՞ն անմեղ:

— Քեզի' պէս:

— Ո՛չ, ես երջանիկ չեմ և ո՛չ ալ անմեղ, կը տրանջայ՝ իր նայուածքին ծիրանին աչքերուս մէջ հոսեցնելէ և իր բիւրեղացած ձայնին տիրահնչիւն շեշտելը հոգելոյս խորը թափանցելէ վերջ մազերուն քումայիթին հետ խաղալով:

— Որովհետեւ տիսուր բնաւորութիւն մը ունիս, զիտել կուտամ կոպտօրէն:

— Իրաւո՞ւնք ունիս, շա՞տ տիսուր, շա՞տ մելամաղձու....: Բայց ինչո՞ւ օձիք չես դրեր:

— Որովհետեւ աճապարեցի:

— Հո՞ս գալու համար....:

— Մօրս օդնութեան հասնելու համար: Այս քարուքանդ պատասխանին վրայ թռքախտաւորի մը հեւքին նման անլոելի հառաջ մը թռչե-

լով Մատլէնի ընդերքէն՝ պարապութեան մէջ կը կորսուի, ովկիանոսին մէջ իյնող կաթիլ մը ջուրին պէս:

Ապա, առջեւը նայելով, ինքնիրեն խօսելու չափ ցած ձայնով, կը կրկնէ.

— Նա՛տ տիսուր, շա՛տ մելամաղձոտ, և . . .

Կ'ընդհատէ խօսքը և իր գողգոջուն ձեռքը, ուստի վրայ զնելով, կը յաւելու.

— Բայց դուն և ան երջանիկ էք, այնպէս չէ . . .

— «Ան» ո՞վ է:

— Խօսեցեալու:

— Կը տարակուսիմ:

— Ինչո՞ւ . . . :

— Որովհետեւ չեմ սիրեր զինքը:

Ահա՛ ընկերային ոճիրը զոր կը գործէի: Ո՞վ էր զոհը. խօսեցեալս, այսինքն՝ Սիրու:

Ահա՛ բարոյական մարդասպանութիւնը զոր կը կատարէի: Ո՞վ էր սպաննուողը. Մատլէն, այսինքն՝ Անմեղութիւնը:

Բայց ո՞ւր կը կատարուէր այդ ոճրապարտ արարքը:

Բնազրիս մէջ:

Ինչո՞ւ. չեմ գիտեր:

Թերեւս չարաշահելու համար Մատլէնի կանացի տկարութեան երեխայրիքները, թերեւս չի քանդելու համար անոր աստուածային զգացումներուն յօրինած անրջային դղեակները, թերեւս չի չախջախելու համար անոր համեստ արժանապատուութեան ողնասիւնը, թերեւս ճշմարտախօսութեան ճերմակ շապիկովը ծածկելու համար կեղծիքին ու սուտին խարանուած բազուկը:

Չեմ գիտեր վերջապէս:

Աշխարհային օրէնքը, բանաձեւուած մարդկայ-

նորէն, կը դատապարտէ ոճիրը միայն հո՞ն, ուր արտարին երեւոյթները չեն կրնար հաստատել ոճրագործին անմեղութիւնը: Իսկ երկնային օրէնքը, բանաձեւուած գերմարդորէն, կը դատապարտէ ոճիրը նաեւ հո՞ն, ուր ներքին երեւոյթները կը հաստատեն անմեղին ոճրագործութիւնը:

Միոյն մէջ անսահմանութիւն մը կայ, միւսին մէջ սահման մը:

Մին Եկեղեցին է, միւսը Բնկերութիւնը. ալսինքն՝ Բան և Գործ:

«Ասուսած եւ Տիղմ»:

Արշակոյս մը որ վախճան չունի

Եւ Մատլէնի այն գողգոջուն ձեռքը, որ սկան մը առաջ ուսիս վրայ կը հանգչէր, ինքնաբերաբար, ակամայօրէն, առանց երբէք գիտակցելու թէ չնորհ մըն էր այդ շարժումը, վար կ'իյնար հանդիպելով արիւնախանձ ճիրաններուս, որոնք գիշատիչ վայրագութիւնը մը կը բղաքէին կուսակրօն աղջկան ամօթխածութիւնը, պրկուելով ու շրթունքներուս մօտեցնելով անոր գունատ ու պաղ շրթունքները:

Բայց այդ շրթունքները տակաւին անմեղութեան շրթունքներուն չի դպած, հազիւ թէ անոր անօսր շունչին անբոյք թոյրովը միտքիս աչքերը ներկուած, ձեռքերս իր ձեռքերուն մէջ, գլուխը հակած ուսիս վրայ, սարսափահար ետ կը մղենք զիրար այն պահուն երբ հրաշէկ կայծակ մը օձի նման սողալով մեր գլուխին վրայէն կ'անցնի, ներս կը մտնէ պատուհա-

նէն ու տախտակամածին վրայ իյնալով կը փշուի,
սալին վրայ կռանուող երկաթի կարմրած կտորի մը
պէս կայծեր արձակելով ու չի յագեցած կերքի մը
պէս մխալով :

Այսած փայտի կտոր մըն էր, որ հետապնդուած
հրդեհին բոցերէն, եկած նետած էր ինքզնքը մեր
պատուհանէն ներս :

Թերեւս բնական երեսյթներուն մէջ
զի կայ . ամէն երեւոյթ բնական
անձանօթ օրէնքի մը կը հալատակի և այդ
երեսյթներն են որ յաճախ ցոյց կուտան
մեզ Աստուծոյ մատը :

Խղճմտանքն է ան :

Առաջ կը խոյանամ և ոտքերուս տակ տոնելով
վառող փայտի կտորը, որուն երկարութիւնը չուրջ
երեսուն սանդիմէթրի կը համնէր, կը սկսիմ կոխու-
տելով մարել զայն : Ամէն ոտքի հարուած ածխա-
ցած փայտի փշուր մը կը փրցնէր վառած փայտի
կտորէն և ամէն փաշխցած կայծ կը մոխրանար գետ-
նին վրայ :

Խղճմտանքը թերեւս մեր եսասիրու-
թեան տաշեղները մոխրացնող բոցն է զոր
կը մարենք :

Մատլէն, սարսափահար, խոշոր խոշոր բանալով
աչքերը՝ ուր անդոհը իր «հայր մեր»ը կը փափսար,
սենեակին պարապ անկիւններէն միոյն մէջ քաշուած,
երեսը խաչակնքելով զիս կը դիտէր :

Ան աւելի գեղեցկացեր էր այժմ, երկիւղն ու
սարսափը անոր տկարութեան ներքնապարիսալը դրա-
ւած էին, բայց «հայր մեր»ն ու խաչը անոր հաւատ-
քին արտաքին պարիսալը ռազմազինած էին : Անոր
հուաղուն աչքերուն մէջ ցնծերգ մը կը թրթուար ու

անոր գունաթափ շրթունքներուն վրայ հրթիռ մը կը
բրնկէր այժմ :

Չէ մի որ կինը իր երկիւղի և տկա-
րութեան վայրկեաններուն կը վսեմանայ:
և այդ վսեմութիւնը չէ միթէ մեզ առինք-
նողը :

Գետնին վրայ թողլով մարող փայտի կտորը, որ
մըստած էր ամառնալին ձերմակ կօշիկներուս կտաւէ
երեսները, կը մօտենամ Մատլէնի, և, առնական
անգութ շեշտ մը դնելով ձայնիս խոժոռադէմ ելե-
ւէջներուն մէջ, կ'ըսեմ :

— Մարեցաւ, մարեցաւ, ինքզնքի՛դ եկուր,
Մատլէն, վախնալիք բան չիկայ:

— Աստուածամա՛ր . . . , կը փափսայ և ձախ ձեռ-
քը ինծի երկարելով, կը յաւելու .

— Երթա՞նք, երթա՞նք, փախչի՞նք . . .

Հաւատը ունի անուշիկ աչքեր որոնք
միշտ խղճմտանքի հայելին մէջ կը նայէն:
Մատլէնի աչքերը հո՞ն կը նայէն :

Երիտասարդութիւնը երբ անարդարու-
թեան կողմը կը հակի, չի համարձակիր
խիդնի հայելին մէջ նայել, մինչդեռ միջին
տարիք ունեցող անձ մը ինքզնքը կը տես-
նէ անոր մէջ, ահա ատոր մէ՛ջն է կեանքի
այդ երկու շրջաններուն մէջ գտնուող
տարբերութիւնը :

Կը բռնեմ Մատլէնի երկու ձեռքերէն և պատու-
հանին մէջ քաշելով զայն, ցոյց կուտամ հորիզոնին
թուիս ամպերը պատռող արշալոյսին կարմիր ճաճանչ-
ները, որոնք կ'երթաւին մարիլ թաթավլայի ստուե-
րուտ բլրակներուն ետին իյնալով :

— Որքա՞ն վախկոտ են սա կիները, մանաւանդ մայրապետցու աղջիկները, կ'ըսեմ յոխորտանքով, ճանկոտելու չարամտութեամբ անշուշտ անոր ներաշխարհը:

— Սնցաւ, անցաւ, բան մը չունիմ... , կը փախայ ու աչքերը խոշոր խոշոր բանալով կը նայի դէպի երկինք, ուրկէ արեւուն առաջին ճառագայթները ճշմարտութեան նշոյներով կը սկսէին ողողել մեր պատրաբեկ հոգիները:

— Լուսցե՛ր է ա մենք տակաւին հո՞ս ենք... , կ'ըսէ Մատլէն այնպիսի հարցական եղանակաւ մը որուն մէջ ժամանակին չուտ անցնելուն վրայ ողբալու իգական թափանցիկ չեշտ մը զրուած էր:

— Դեռ ժամը չորս ու կէմն է, դիտել կուտամբանկոնակիս զրապանէն զուրա քաշելով ժամացոյց մը որուն մեծ սրաքը տասնըմէկին վրայ կը հանգչէր, իսկ փոքրը՝ հինգին:

Իրականութեան մէջ հինգին հինգ կար. ինչո՞ւ կը ստէի ուրեմն. թերեւս ժամանակը շահագործելու համար, թերեւս իր մեկնիլը արգիլելու համար, թերեւս զինքը քանի մը վայրիկեան աւելի ունենալու համար, և թերեւս Աստուծոյ միջամտութեամբ ընդհատուած մարդասպանութիւնս լրացնելու համար:

Քսանը հինգ մեռած վայրիկեաններու վրայ փշելով կենսատու շունչա կեանք կուտայի անսոնց, զերեզման զրկելու համար այդ միջոցին անմեղ ու սքանչելի սիրո մը.

Ու հոն, պատուհանին մէջ, մեր աչքերուն մէջ մարող բնութեան կալծերը իրար կը հանգիստին այս անգամ և իրար կը բբնկցնեն:

Ու այդ նուազուն նայուածքներուն նիւթական ճառագայթները, մագնիսային հոսանքներուն նման իրար բաղիւլով, իրարու կը մօտեցնեն մեր մար-

մինները՝ հակառակ մեր կամքին, հակառակ մեր վանողական ձգտումներուն և հակառակ մեր իրերամերժ մտածողութեան, որ, ջլատուած, իր ամբողջ կորով ու զօրութիւնը կեղրոնացուցած մեր բնազդին մէջ, բնախօսական անխորտակելի օրէնքներու հետեւութեամբ կը մղէր մեզ կուսական երջանկութեան ծոցը:

Սէրը իր բնազդն ունի. ան զիտէ գտնել սրտին ճամբան տկար միջատի մը պէս, որ անխորտակելի կամքով մը, անվախօրէն կը քալէ իր նախասիրած ծաղիկին ծոցը:

Եւ հազիւ թէ մեր խմորակերպ շրթունքները կը թրծուէին իրարու մէջ... հազիւ թէ իր ձեռքերուն ջերմութիւնովն քրտնած, հազիւ թէ իր մազերուն հովահրումովն վերացած, ահա յանկա՛րծ, սարսափահար, անգամ մը ևս կը բաժնուինք իրարմէ միշտ այն պահուն երբ խոժուազէմ մայր՝ յօնքերը պուրած, արկածասէր մօրկեղրայրս՝ թեւերը շարժելով և շարաճճի եղբայրներ՝ քմծիծալը քիթերնուն վրայ, զրանը մէջ մեր զէմը կը ցցուէին հոգէառ հրեշտակներու նման:

Կեանքի մէջ տագնապալից վայրկեաններ կան ուր մարդ գետնին բացուիլը և իր ամօթապարտ անձին կլանուիլը կը խնդրէ Աստուծմէ:

Կը նմանինք ջայլամի մը որ վտանգի պահուն իր գլուխը աւազին մէջ կը խոթէ, իր ահսողութիւնը ծածկելու պատրանքովը հեռացնել կարծելով վտանգը:

Այնքան եսապաշտ ենք որ, Աստուծոյ ամենակարութեան կ'ապաւինինք ա՛յն ա-

տես միայն երբ վատանգի մէջ ենք և կամ
երբ դժբաղղութեան մը զոհ կ'ըլլանք :

Յաճախ կ'ամչնանք մէր արժանապատ-
ռութիւնը վիրաւորուած զգալնուս համար
և ոչ թէ մէր մէջ խղճի խայթի ծնունդ
տուող արարք մը գործելնուս համար :

Թերեւս ևսասիրութիւնը այն զգա-
յազրկող հիւանդութիւնն է որմէ վարակ-
ուող հոգին բնաւ չի տառապիր :

Որս կողմերնիս կը դառնանք և կը
տեսնենք որ ամէն ոք բարոյագէտ կտրած
է, բայց աչքերնիս կը փակենք՝ տեսնելով
որ ոչ ոք կը գործադրէ իր պարտադրած
բարոյական պատգամները :

Տեսայ սակայն համեստ մէկը որ բա-
րոյագէտ մը չէր, բայց կը ջանար գործ-
նական հողի վրայ գնել ֆրիստոսի բարո-
յականը, ան խնդրեց ինչ անունը ծածկել
բարոյագէտներէն, և խաչուեցաւ :

Պարոն Առաքենութիւնն էր ան :

Թերեւս բարոյականին մէջ բացարձա-
կութիւն մը չի կայ, բայց միթէ աւելի
մեծ չէ այն մարդը որ կը հսազանդի կէտ
առ կէտ բարոյական սկզբունքներու քան
թէ այն որ զանց կ'ընէ զանոնք :

Առանց վայորդայնի վեշտալոյս մը :

Մօրս տեսողութենէն վրիսած ըլլալու չէր մեր
զիրկընդխառնութիւնը որ ան առաջ անցնելով կանգ
առաւ Մատլէնի առջեւ և անոր երեսն ի վեր թուք-
նելով հետեւեալ մահացու բառերն արտասանեց :

— Մայրապե՞տ, հէ՛, անտամօթ վաժկած :

Այդ վայրկեանէն սկսեալ բարոյական մահը
մտած էր Մատլէնի ականջներէն ներս և ծակել
անցնելով անոր սիրտը, կանգ առած էր թոքերուն
առջեւ :

Այն օրէն ասդին ա՛լ մէյ մըն ալ չտեսայ Մատ-
լէնը, բայց իմացայ թէ անխիղճ որդիի մը անողոք
մայրը իր տունէն վանտած էր զայն, հաւանակա-
նաբար նկատելով պատուհաս մը այդ «վոթկած»ը
իր միւս երկու անչափահաս որդւոց գլխուն :

Զարմացայ թէ մայրս ինչո՞ւ զայրացաւ, պախա-
րակեց ու անուանարկեց զայն, մինչդեռ ինծի բան
մը չըսաւ, Այդ զարմանքը հիացմունքի փոխուած
է հիմա իմ մէջս, երբ կը տեսնեմ թէ մօր մը որդի-
սիրական զգացումներուն մէջ անարդար այլ վսեմ
կողմնակցութիւն մը կայ, ինչպէս արեւելեան բա-
րոյականին մէջ այրերը կիներէն գերազաս համարե-
լու արդար այլ նսեմ կողմնակցութիւնը կայ :

Մառի Մատլէն :

Խեղճանմեղութիւն, ընկերութեան խեղճ
«վոթկած»ը, իմ խեղճ «աւետարանիչս», հոգեբանին
խեղճ «Աստուած»ը :

Այդ թուականէն երկու տարի վերջ կ'ամուսնա-

Նայի Անոր հետ զոր Մատլէն «Խօսեցեալ»ս անուանած էր:

Լամբակս մոմէ նարնջածաղիկով մը զարդարելէ քանի մը օր վերջ, փոքր եղայրս տեղեկացուցած էր ինձ թէ նոյն օրը Մատլէն, որ իր մօրը հետ մեր փողոցին մէջ ուրիշ տան մը մէջ սենեակ մը վարձած էր, ձգած էր իր մօրենական քայլայուած բոյնը ու քաշուած Սալը Բաղարի Գիթութեան Քոլրերու վանքը:

Անողոք ու անդէտ ընկերութիւնը, աւելի՛ ոճագործ քան այս տողերը զրոյը իր քսան տարեկանին, նետած էր զայն այն գերեզմանը ուր ապաստանող հոգիները մոմի մը պէս աստիճանաբար կը հալին ու կը լուծուին բարոյական մահուան լափիղող բող բոցերէն:

Այդ տխուը ու անմիթար թուականէն չորս տարի վերջը սեւ հոդին կը յանձնէի կինս:

Ու սա խլեակին, սա սեւազգեստ խլեակին չի գտնելով գերեզման մը Պոլսոյ մէջ, երբ պալքանեան պատերազմին միջակէտը կը դրուէր, երբ օսմանեան կայսրութեան երիտասարդ ուժերը սպանուանոց մը հիմնելու կը զրկուէին, այն չը անմին երբ Թուրքիոյ հողը ցորենի տեղ արի՛ւն կը վախսէր և երբ ձեռքերն մարդու գլուխ կը հնձէին, ա՛յն թուականին երբ վախ կար թէ արեւելքն ալ պիտի մասնակցի աշխարհաքանդ դաշնակցութեան, ա՛յն թուականին երբ հեռազրալուրերէ ուրիշ բան չէր կարդար Պարոն Արիւնարբութիւնը, այն թուականին երբ եսասիրական շահերը կառուղին եղած էին մարդկութեան վայրաշարժին և ոչ թէ մարդասիրական զգացումները, և վերջապէս ա՛յն թուականին երբ մեր կրակոյր աշքերը դէպի «Տի՛զմ»ը կը նայէին և ոչ թէ դէպի «Աստուած», կ'առնեմ կը քալեմ Պոլսէն, Սփինքսի աւազուտքին մէջ թաղելու համար մեռած սրտիս հսապաշտ գոյութիւնը:

Ուր Երկինք վրեմ կ'առնե Երկիրէն

Տարի մը վերջը Գահիրէի կեղունական թղթատան փօսթ-ռէսթանթի պաշտօնեան հետեւեալ նամակը կը կ'երկարէր ինձ զոր հապճեպով կը բանայի ու կը կարդայի.

«Պարո՞ն . . .

«Երէկ Տօն Փիէթրօի ձեռքէն վերջին քօմիւնիօնս տոի: Այսօր սէօռ Դլոմիլս Սանթա Մարիայի պատեկերը մօտեցուց չըթունքներուս. Համբուրեցի զայն: Կը պատրաստուիմ Անոր (վաղամեռիկ կինս) քով երթալու. հո՞ն, վերը պիտի գտնենք իրար: Եկո՞ւր: Եւ եթէ իմ ներկայութեամբս ձեր երկութին հանդիսալ խոռվեմ, քաւարա՞ն կ'իջնեմ քու սիրոյդ համար:

«Ի՞նչ փոյթ եթէ այս նամակս չի հասնի ձեռքդ, զուն պիտի միանաս մեղի:

«Յտեսութիւն: ՄԱՐԻ ՄԱՏԼԷՆ»

Տասնէ աւելի անգամներ կը կարդամ այդ աւետարանը և անկէ ի վեր կը մտածեմ. ու աշքերուս անբարբառ լիզուն, անհունին ուղղելով իր բոցերը, սապէս կը խօսի.


— Զէ, սուրբ հոգի, ես չի պիտի միանամ ձեզի, որովհետեւ իմ կայը հաւատքիս միանող հոգին արժանի չէ վերապրելու ձերին քով:

Աստուածն էր ան, այսինքն «Աէր»ը:

Տի՛զմն էի ես, այսինքն՝ Ընկերութեան Մեծ ձափեն մէկ բեկորը:

Երկինք և երկիր:

«Ա.Ա.ՍՈՒԱԾ ԵՒ ՏԻ՛ԶՄ»:



Ճշմարտութիւն եւ Գիտակցութիւն .



Ահա՛ Ընկերութեան Կողմանցոյցը :



184

28 13

